

որչափ աշխարհներ կան, բոլորովին հետի խորհրդային ազգեցութիւններէ, և սակայն այդ աշխարհներու մէջ արդարութեան Աւետարանը կ'արհամարհուի ամէն օր, և Փրկիչը միշտ կը շարշարուի և կը վիրաւորուի անտարբերներու, սղէաներու, իմաստականերու մտքին, խօսքին և գործին մէջ: Եւ կը հալածուին անոնք որ կ'ոգուրին և կը մաքառին այս դժբախտութիւններուն դէմ: Դաշոյնի և հրազէնի հալածանքին մէջ կարելի էր փոխադարձ զէնքով մը զիմադրել, եթէ նոյն իսկ անհաւասար ըլլար մարանչումը: Եւ այց աւելի անհեղի է բարոյական հալածանքը արդարութիւնը սիրողներուն դէմ, և անշուշտ այս է պատճառը որ կ'երանուին անոնք:

Եւ այս հալածանքը կը մղուի մեր աշքերուն առջև, մեր եկեղեցիներուն, մեր տուններուն մէջ, մեր ընկերային կեանքի շրջանակներուն մէջ, մեր զպրոցներուն շուրջ, մեր մամուլին մէջ, մեր ակումբներուն մէջ, մեր կուսակցութիւններուն և կազմակերպութիւններուն մէջ, ամէն տեղ ու ամէն կողմ, ուր որ հայ կայ:

Երանի՛ անոնց որ այս պայմաններու մէջ արդարութիւնը կը սիրեն, կը ծառայեն անոր, մանաւանդ կ'ապրին ատով և կ'ոգևորուին:

Աւետարանին, հեռաբար և Բրիտաննէութեան ամէնէն բարձր, ամէնէն մեծ, ամէնէն փրկարար և ամէնէն թանկագին արժէքը կը կայանայ մարդիկը անհատաբար և հաւաքաբար դաստիարակելուն մէջ արդարութեան աստուածային սկզբունքներով: Գաղաքային օրէնքներ արդարութիւնը կը զործադրեն տուգանքով և տանջանքով: Այդ արդարութիւնը իհարկին կրնայ կաշառուիլ և վրիպիլ իր նպատակէն: Աւետարանին Արդարութիւնը չի կաշառուիր. չի կրնար կաշառուիլ ոեւէ գնով և կերպով. վասն զի անիկա նոյն ինքն նկարագրին է քրիստոնեայ մարդուն. և եզո՞ւմը այդ նկարագրի զիծերուն՝ ինքնին դատապարտութիւնն է եզմանողին, բարոյական մահը անոր:

Կ'արժէր որ մարդիկ քրիստոնեայ ըլլային միայն և միայն աստուածային արդարութեան սկզբունքներով դաստիարակուելու համար և զիմաստին հալածուիլ — սվասն արդարութեանն:

Երանի՛ այնպիսիներուն:

Բ. Ե.

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ  
Ի Ս. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Բնեցեցի գրիս: ՅՎ. 5, 39:

Ե.

«Զի ԳՈՒՔ ՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԿՈՉԵՅՅԱԼ ԷՔ, ԵՂԻՄԱՐՔ» (Գղ. 5, 13):

3.

(Շար. Տե՛ս վեր. էջ 73)

Իսկ արդ, հարկ է զալ ի խնդիր մարդկեղև կասեց սուսնձիկն, և բուն իսկ որպիսութեան, չափու և պայմանաց պատսրեան նորին:

Արդ՝ զլճն ևն կաւլ, և զիւրդ և ին խիխ ազատ ևն:

Կաւլն ևն կարողութիւն կամելոյ, ապա՝ յայտարարութիւն այսր կարողութեան ի գործելն և յաննելն, նոյնպէս և արտայայտութիւն սորին ի խորհուրդս և ի զգայմունս: Պատշաճ թուի արդեւք տալ զսահման կամաց համառօտաւ նաև այսպէս. կաւլն ևն յովանդակորիս կամ զուճարորիս անկեայն համաճանակ կաւլորեակնց:—

Սակայն խնդիր այն է թէ կաւլն արդեւք բնա՛ւ իսկ ստուգիս ազատ է, և ո՞րպէս կը գործէ. այսինքն, համառօտ իսկ ստել, մարդս ունի՞ իրաւունս և պարտական և հարկեա՞լ է անձամբ զանձն պատասխանատու համարել վասն գործոյ իրիք, և կամ նա ինքն լոկ մենքեանական օրինակաւ կը գործէ իրբև անգամ յանսահման շղթայի կամ շարի բնական պատճառական կապակցութեան իրաց:

Առ այս կան երկու վարդապետութիւնք միմեանց ընդդիմականք, որք կոչին՝ որոշակաւորիս և անորոշակաւորիս:

Ի՛րն, անորոշակաւորիս, կը հաստատէ թէ մարդկեղէն կամքն կախեալ է միայն զներքին զրդիչ որոշիչ պատճառաց մտաց կամ իմացութեանց, և ըստ այնմ մարդկեղէն ինքնակամ գործողութեանց և արարուածոց բուն հիմն և զրդիչ զօրութիւնն հաստատեալ է ի կամս իսկ ինքնին, զերձ յոր և է արտաքին պատճառէ: Այս է՝ կամայական իմն անձնիշխանութիւն:

Իսկ մեան, որոշակաւութիւնն, կը պընդէ թէ՛ մարդոյս գործոց եւ վարուց զըրդիչն եւ շարժիչ զօրութիւնն գտանի արտաքոյ կամաց, ուստի կամքն կամ կամեցողութիւնն արդասիք է միայն արտաքին ինչ պատճառականութեան:

Արդ, չէ՛ սեղւոյս լայնագոյնս մխել ի խնդիր ճշգուծեան կամ անճշգուծեան երկոցուն իրերաց հակառակամարտ կարծեաց, յորոց եւ ո՛չ մին անխտիր իրբեւ կատարելագէտ հաւանեցուցիչ ընդունելի է:— Շատ լիցի սակ թէ՛ մինչ անորոշականութիւնն կ'ուսուցանէ թէ մարդկեղէն կամքն կարող է կամել առանց զոգցես իմն ունելոյ պատճառս ինչ կամելոյ, որոշականութիւնն՝ շփոթելով զառթիւ եւ հարկեցուցիչ զօրութիւն ներքին եւ արտաքին պատճառաց՝ գրեթէ կ'եղծանէ զառանձինն բուն ինքնակամութիւն կամ զանձնիշխանութիւն: Թո՛ղ զնահասգրական աղակցն, որ, ժխտելով եւ ամենայն իրօք ջնջելով զբովանդակ անձնիշխան օգղեցական կարողութիւն կամաց, յանդիման կացուտանէ զմարդն իրբեւ լոկ անբան մենքեանոյ կամ անխոհ ինչ գործի:—

Ապաքէն վերասացեալ երկոքին վարդապետութիւնք հակառակ ելանեն օրինաց ճշմարիտ պատճառականութեան. զի ազատութիւն կամաց չէ՛ բնաւ ո՛չ բացարձակ անորոշականութիւն, այսինքն՝ անկախութիւն յօրինաց եւ ի պատճառաց, եւ ո՛չ բացարձակ որոշականութիւն, այսինքըն՝ հպատակութիւն արտաքին բռնադատութեան:—

Յայտ իսկ է՝ թէ մարդս անգոստին ի բնէ խորհող էակ մի է. որ ինչ նա կամի եւ ցանկայ բխեալ է ի զրդիչ ինչ զօրութիւնէ. զի մարդկեղէն հոգին ի կիրարկութեան իւր հոգեկան կարողութեանց, ըզգալով եւ խորհելով, կախեալ կայ գնորքին եւ վարտաքին պատճառաց, մասնաւորապէս զհանգամանաց գաղափարաց եւ զգացմանց՝ որք զիւր ներքին կեանս կը յօրինեն: Յայտ աղբերէ կը բխեն գրգոսութիւնք որք կը զրգեն կը մղեն զկամս ի գործօնութիւն, եւ որք իրբեւ բնածին ազգմունք կը թելադրեն զայն ի պատշաճեալ գործս: Յայտալիսի բանաւոր եւ զգայական պատճառս հաստատեալ կան արարք եւ գործողութիւնք մարդոյ: Եւ ա՛յս իսկ է *orkisf* պոստստակաւութեան:

Ապա ուրեմն մարդոյս կամեցողական զօրութիւնն, ճշգիւ խօսելով, որոշելոյ կարողութեամբ ճոխացուցեալ իմն սղկբունք է, այսինքն՝ կարողութիւն ընտրելոյ ի միջոյ այլեալ որոշողական պատճառաց եւ բնաւ այնմ որոշումն կազմելոյ: Ուստի մարդկեղէն կամքն իսկապէս ընտրողական կարողութիւն է. իսկ ընտրութիւնն ինքնին կը կատարի անձնիշխան որոշմամբ մտաց, այս է՝ նոյն ինքն նսին, որ խորհելով եւ զպէտպէս որոշիչ պատճառս կը ստացատելով՝ զխտակցապէս կը կազմէ զիւր վճռական որոշումն վասն ուղղութեան գործոց եւ վարուց: Այն այս ընտրողական կարողութիւնն է հիմն եւ հաստատութիւն քարոշակաւ պոստստակաւութեան անձին: Վասն զի որոշողական պատճառաց համեմատ գործել՝ չէ բնաւ անազատ կամ բռնադատեալ լինել: Այս է ազատութիւն մարդոյ իրբեւ ընկալան կակի, ուր թէ՛ ներքին ազգմունք եւ հակամխտութիւնք եւ թէ՛ արտաքին ազղեցութիւնք յընտիր տունն, բայց ո՛չ բռնադատեան զընտրութիւն: Հեռեւարար անձնիշխան է մարդս որ զմտութեամբ կըսել՝ գտաւ եւ ընտրել զլաւն կամ գյոռին, զարժանն կամ զանարժանն, զբարին կամ զլաւն:

Այլ սակայն ընտրողութիւնն ինքնին չէ՛ ազատութիւն կամաց լի կատարեալ մըտօք, յոր սահմանեալ է մարդս իրբեւ քաւաւոր կակ. զի նշխարիս ազատութիւնն կը պահանջէ ա՛յնպիսի հոգեկան տրամագրութիւն եւ որոշումն մտաց, յորս կամեցողն եւ կամեցեալն ստուգիւ նոյն եւ մխարան են, այսինքն՝ ուր լի կատարեալ մխարանութիւն կը տիրէ հոգոյն էութեան եւ արդիւնագործութեան նորին. ա՛յս է իրագործութիւն եւ կատարումն բանաւորութեան, սահմանեալ բարձրագոյն վաստան անձնաւորութեան: Ըստ այսմ հոգին յիւրում այժմու ժամանակաւոր գոյութեան եւ զարգացման չէ՛ ճշմարտիւ սպաս ամենայն իրօք, այլ պարտի հանապաղ գուն գործել՝ յամենայն անձնէ ցանց ջանալ ե՛ւս քան զեւս յառաջխաղացութեամբ ի կատարելութիւն բանաւորութեան ժամանել, եւ ի յառաջագնէմն նկրտեալ՝ ուչ եղեալ ընթանալ ի կէտ վերին կոչմանն, եւ այսպէս ծառայելով Աստուածիկէն յառաջագրութեան եւ նպատակին եւ զայն իւր

ինքեան սեպհականելով, եւ կատարեալ բարոյական զործովք եւ աստուածահաճոյ գնացիւք արդեամբք իսկ կնքելով զհաշտութիւն ազատական ընդ հարկին, հուսկ յետոյ հասանել ի բուն ճշմարիտ ազատութիւն: Աստի, միանգամայն ասել, յարդիւնագործութիւն եւ ի կասարումն Աստուածեղիկն կրանայ եւ եր բովանդակի ճշմարիտ հոգեւոր կեանքն եւ ճշմարիտ ազատութիւն:— Այս իսկ է ֆրիստնական ազատութիւն, զոր հարկ է գեւ աստէն փոքր ի շատէ ի քնին ասնուլ:

4.

Ա.

Զինչ է ֆրիստնական ազատութիւն:—

Պատասխանն է միով բանիւ. ազատութիւն ի մեղաց (Հո 6, 18. 22 եւ 8, 2), այն ազատութիւն՝ արդի Գրիստոս զնկ ազատեցոյց » (Գղ 4, 31), — եւ ծառայութիւն Աստուծոյ (Հո 6, 22):—

Ապաքէն ահն յայտնի ճշմարտութիւն է, զոր ո՛չ ոք մտախոհ կարէ ուրանալ, թէ բարոյական-բարին արդեամբք ո՛չ յամենեցունց ընդ հանուր եւ ո՛չ միշտ ընկալեալ եւ ի կիր արկեալ է: Ամենայն ուրեք յաշխարհիս տեսանի յաճախագոյնս ստույթիւն եւ խարէութիւն, քէն, ատկութիւն եւ նախանձ, անպթութիւն եւ պակասութիւն սիրոյ, շուստութիւն եւ անտառակութիւն, չարաբարութիւն եւ անհաւատութիւն եւն. եւն, (տ. Սղ 14, 1 եւ հմմտ. Հո 3, 10-18): Թէպէտ եւ հարկ է ընդունել թէ՛ մարդկեղէն բնութեան այժմու տկար եւ թերակատար որպիսութիւնն է պատճառք հանգամանաց իրացոյ: Այլ սակայն, անշուշտ, առ այս չէ՛ բուական այդպիսի ինչ մեկնութիւն:

Իւրաքանչիւր ոք՝ որ մտադիւրութեամբ եւ խզի մտօք զիւր անձն կը քըննէ, կ'իմանայ թէ իւր ներքինն չէ՛ միակերպ ինչ յօրինուած, այլ միմեանց ընդզիմամարտ զգացմանց, ազդմանց եւ հակամիտութեանց խառնուած մի: Ի գլխաւոր ասաքիւնութեանց մին է՝ ծանօթութիւն աննին: Յայտ է նաեւ թէ՛ անձնիշխան է մարդ աննել զբարի եւ հակել ի չարն. քանզի կամելոյն եւ չկամելոյն ունի իշխանութիւն զորոյ զհետ երթայ. ուստի կարող է, ըստ չափու իւրոյ սահմանաւոր բնութեան, աննել կամ ոչ աննել զոր ինչ

կամի: Արդ՝ մարդս ո՛չ միշտ միտեալ է աննել զոր ինչ զիտաց թէ լուսադոյնն է. իմանալ՝ խելամուտ լինելն եւ կամելն ո՛չ հանապօղ զուզընթաց են իրերաց եւ կը նոյնակցին. սմին իրի յաճախ երեւի այլակերպութիւն խօսից եւ զործոց. « զի միաք մարդոյ հաստատեալ են ի խնամս չարի ի մանկութենէ իւրմէ » (Մն 8, 21. հմմտ. Մն 6, 5. Յոր 14, 4 եւ 15, 14. Սղ 51, 5. Եր 17, 9. Մթ 15, 19. Հո 1, 21 եւ 3, 23): Ասոյց եւ ասանց երկմտութեան է այս:

Արդորեւ զվերոյիշեալ անմիաբանութիւն բանից եւ արդեանց մարդոյ, եւ ըզհակառակութիւն պէսպէս ներքին թելագրութեանց, զրդիչ միտութեանց եւ յօժարութեանց ընդ միմեանս՝ որք ի խորս սրտի կը տրեւն, ո՛չ ոք երբեք խորագոյնս քան զՊաւղոս Առաքեալ զգացած է, որ ա՛յնչափ զբաւիչ եւ ազոյ օրինակաւ եւ անզուգական խղճամիտ ճշգրտութեամբ եւ անկեղծութեամբ կը բացայայտէ զայն ի թղթին առ Հոովմոյեցիս (Գլ. 7), այսպէս.

« Գիտեմք զի օրէնքն հոգեւոր են, այլ ես մարմնաւոր եմ՝ ընդ մեղօք վաճառեալ: Զի զոր զործեմն ոչ գիտեմ. ոչ երբ զոր կրակիւն զայն առնեմ, այլ զոր ասեալն՝ զայն գործեմ: ... Այլ արդ՝ ոչ եթէ ես զործեմ զայն, այլ բնակեալ յիս մեղքն: Գիտեմ զի ոչ բնակեալ է յիս, այսինքն է ի մարմնի իմում, բարի ինչ. զի կալն առաջի կան ինն, եւ առնել զբարին՝ ոչ: Զի ոչ երբ զոր կրակիւն զբարին առնեմ, այլ զոր ոչն կալն զչառն՝ զայն գործեմ: Ապա եթէ զոր ոչն կամում՝ զայն աննեմ, ոչ եւս ես աննեմ զայն՝ այլ բնակեալ յիս մեղքն: ... Հաճեալ եմ ընդ օրհնու Աստուծոյ ըստ ներքին մարտոյն. բայց անանեմ այլ օրհնու յանդամս իմ, զինեալ հակառակ օրինաց մեաց իմոց, եւ զերեալ զիս օրինօքն մեղաց՝ որ են յանդամս իմ: Այր մի տատապեալ եմ ես. ո՛վ ապրեցուցուցէ զիս ի մարմնոյ աստի մահու: » Յետոյ ուրեմն իրրեւ եզրակացութիւն կը յաւելու. « Ապա ուրեմն ես ինքնին մտօք իմով ծառայեմ օրինացն Աստուծոյ, եւ մարմնով՝ օրինացն մեղաց »:

Ըստ այսմ Պաւղոս Առաքեալ կը գանազանէ ի մարդն երկուս զորից սկզբունս, զօրհնու Աստուծոյ կամ մեաց եւ զօրհնու մեղաց կամ մարմնոյ, հակառակամարտս միմ-

եանց, մին միտեալ ի բարին, եւ մեւսն հակեալ ի չարն. — իսկ ի բարութիւն եւ կամ ի չարութիւն դասնալոյ անձնիշխանութիւնն է կամակար:

Եւ արդ, զի՞նչ են օրհնէն Աստուծոյ. եւ զի՞նչ են օրհնէն մեղաց:

Բ.

Մեղքն են, ընդհանուր ասմամբ, յանցանք ընդդէմ կրօնական կամ բարոյական օրինաց. կամ ըստ բանի Յովհաննու Առաքելոյ՝ « ինչն իսկ մեղքն անօրհնութիւնն է » (1 ՅՆ 3, 4), եւ « ամենայն անիրաւութիւն մեղք են (1 ՅՆ 5, 17). իսկ Պաւղոս Առաքեալ ասէ թէ՛ « ամենայն ինչ որ ոչ ի հաւատոց է՝ մեղք են » (Հո 14, 23):

Մեղքն ի սկզբան մտանէ ի գիտակցութիւնն մարդոյ իբրեւ իրական զիմադարձութիւն ընդդէմ յայննի կամայ Արարչին, եւ իբրեւ հակառակութիւն որ ի յայտ գայ մանաւանդ անձնասիրութեանք եւ զգայասիրութեանք: Ուստի ակիզքն եւ ծագումն մեղաց արմատացեալ են ի կանս մարդոյ ինքնին, « զի ի սրտէ կլանեն խորհուրդ չարք » (Մթ 15, 19. հմտ. ՅՆ 8, 44, եւ Հո 5, 12 եւ 1 ՅՆ 3, 8): Այս է արհեստական չարն, որոյ արդասիքն են բնածին ազգմունք աշխարհասէրք, նիւթական միտութիւնք, կարիք, ախտք եւ ցանկութիւնք այլեւայլք: Սակայն զիտելի է՝ թէ սկզբ

բունքն մեղաց ո՛չ լոկ անձնասիրութիւնն է եւ ո՛չ սոսկ զգայասիրութիւն կամ մարմնասիրութիւն, այլ երկրեան ի միասին: Ուստի յիւրաքանչիւր անձին, զբազանապէս, սէր այնորիկ՝ որ աշխարհային է յիւրում անձնաւորութեան, իսկ ժխտականապէս հակասիրութիւնն այդ սիրոյ ընդդէմ սիրագահանջ աստուածեղին նպասակին, մեղաց բուն իսկ հորիւնն է: Մեղքն, որպէս վերագոյն ասացաւ, հաստատեալ են ի կանս անձնասիրութեան. նա ինքն (մեղքն) չէ՛ բընաւ յանձնէ իւրմէ բնութիւն, այլ միայն հաստատութիւն եւ արդիւնագործութիւն ընդդէմ ի ձեռն անձնիւր կանաց հանդիպ աստուածեղին յիշգրտական վիսնանի, որ է արայութիւն Աստուծոյ յաշխարհիս: Զայս աստուածեղէն նպատակ պարտի մարդս ընդունել՝ ճանաչել եւ իմանալ իբրեւ զծայրագոյն բարին, եւ ըստ այնմ կամակար մտօք ուղղել եւ վարել զընթացս կենաց: — Զայնչունակ եւս մեկնելի է հակառակադրութիւնն հոգոյ ընդդէմ մարմնոյ (առ որ հմտ. Գղ 5, 16 44. 1 ՅՆ 2, 15 44. այլ եւ Հո 7, 14. 18. 24 եւ 8, 3. 5. 7 եւ 1 Կր 1, 26 եւ 1 Պա 2, 11), որպէս եւ աշխարհն իբրեւ թագաւորութիւն բնածին ազգմունց, ընդդիմակաց յազարտութեանն Աստուծոյ (ՅԿ 4, 4 եւ 1 ՅՆ 2, 15 44. եւ 1 Պա 2, 11 եւ Հո 12, 2 այլովքն հանդերձ):

(Շար.)

Յ. Յ. Մ.

ԵՐԿՐԵՍՐ ՄԱՐԳՊՈՒԹԵՐԵԸ

Մովուն ժայռ խարակն է երբեմն մարդկութիւն:  
Ժայռ, որուն իզուր կուզան բայսել գոռ ալիքները փրփրեալս:  
Կը փերուին անոնք պատառ պատառ, վայնասունով մ'հեծեծազին.  
Եւ կը դառնան իրենց հունըր ցաւին, նկուն ու լուսն:  
Ժայռը, խորխոս անզգայ,  
Վւշի սկար ալիքներուն՝ անսարբեր  
Ոչ մեկ նայուածք ունի գուրի,  
Ոչ մեկ շարժում կարեկցութեան:  
Այս է անա մարդկութիւն,  
Երբ սկար ես, եւ ինկած:  
Արցունքներուդ մեղք է, ի գուր  
դուն կուլաս:—

\* \* \*

Մով մըն է մարդկութիւնը՝ խորունկ,  
Մով սարածուն մերք միապաղպաղ մերք,  
փոքփոքած,

Որ իր ալիքն մեշ անբախանց  
Պատմութիւն մը ունի դարաւոր,  
Գանձեր, զոհեր անհամար . . . :  
Տիեզերք մը անհրապոյր:  
Մով լոյծ ու գայտ, մեսասարսուռ  
— Մօր սրին պէս զգայուն —  
Ուր ինկած հասիկ մ'աւազի  
Կը յուզէ զինք ալիք, ալիք:  
Այս է միւս մարդկութեան  
Նայուածք մը սոսկ, շիք մը արցունք  
Իր սրին խորն՝ նոր յուզումներ  
Գոռի, Սիրոյ, կ'ըստեղծեն:

ԱԿԻԼԻՆԷ